

առաջանկլով ելաւ ՚ի Պատրիսպազման ։  
ուր Աւրը Շթուցա Ժառանգայու-  
րաց ուստի մարտանի աշակերտներուն  
յառաջադէմիերէն վեց ուսանողք ե-  
րենց բարերար Հօր գալստեանը վկոյ  
ուրախակցութիւննին յայսնելու նը-  
պատակաւ յօրինած ձնաւերնին և ո-  
տանուորնին նուիրեցին ։ Աամանակին  
սղութեանը պատճառաւ բարդն ալ չի  
կարդացու եցաւ , միայն մի արձակ  
շարադրութիւն և մի տաճկերէն ո-  
տանաւոր , որոց Աթքազին Հայրը հազ  
մառօտակի իւր գոհունակութիւնը  
յայսնելով և համայն հանդիսական-  
ները օրհներայ արձակեց :

Հանդիսիս անձկութիւնը չի նե-  
րեր բոլոր ճառերն ու սպանաւորնե-  
րը Ախոնիս միջոցաւ հրատարակել բաց

՚ի երկու գիշեկ՝ որոց մինչ , որոյ վերնա-  
գիրգ կը յայտնէ իսկ միւսը Արքազմն  
Նշգ գալստին այցելութիւնը ըրած օրը  
կարգուցուեցաւ ինչպէս նոյն միջոցին  
վերցգրեալ աշակերտը ևս երախուո-  
գիսական գգածմամբ լի ներբռազներ  
մասուցին իրենց բարեկութ Հօր :

Չեմք ու գեր ըստթեան քողիներ-  
քե ձգել Գայիսանեանց վարժարանին  
սանութիւնց յայսնած ուրախութիւնն  
ալ Նորին բարեխնամ Հայրութեան  
գգարացին այցելութեան ելութւն , զո-  
րանք փոխագարձ օրհնութեամբ և քա-  
ջալերութեամբ իրախուսեց ՚ի յառա-  
ջադիմութիւնն ՚ի միիթարան թիւն բա-  
զորացի ժողովրդոց իրենց որդուոց  
մանկական մաքին երախուսուիքը հան-  
դիսիս միջոցաւ կը հրատարակեմք :

## ԱՏՎԵՐԸ ԱՒՐԱԽԱԿՑՈՒԹԵԱՆ

ԲԱԴ ՑԱՆԿԱՆ ԳԱԼՈՒՍ Տ. Տ. ԵՍԱՅԵԱՅ ՄՐԳԱՅԱՆ ՀՕՐ ՄԵՐՈՅ

Ո՞շ որ վեհա ես և ամենից գերագոյն ,  
Ո՞սւ . որ գճան լինիս պաց ՚ի քեզ սերս  
Յայ գընիցեն ամսամծութեամբ անկասկած ,  
Ի՞ուժես զնոցուն բղջից պասուք հեշտագոյն ,  
Խ' մնշուշո լինուս ըդքարոց նքթեալ թշուառին .  
Թէ կացին ժայդ յայ կենցաղումն աշխարծարձ  
Յորունց վեաց . ւ' անկուշ իցեն սին փառաց ,  
Հաճիս յաւերժ ձգել ակնարկ գըթութեամբ ,  
Թէշիւտ իցեն լուդ ծով անցեալ անսահման ,  
Դու և պար ելեր Հայկեան պահմիս յայց  
Ո՞շ շնորհելով ըլլատցակոց Հօր մեր դարձ ,  
Ում ոչ սակա . մնացաք անձկով զօրն ՚ի բուն .  
Հայկեան միննկանք արդ ամեարձէք ձեռս ՚ի վեր  
Աւնել շընորհս բարձրեցն Ո՞հ Հըգորէն  
Արնա ինքըն մեղյաց ելեալ արդ շնորհեաց  
Ծակ Վեհափառն, ըզմեր քղջէրն քաջարի ,  
Ու ՚ոդ ծով անցեալ և ընդ ցամաք հեշտորէն ,  
Եշ աղվեհեր գիմագրաւեալ լուդ խութ

“ Հահատակէք զմեզարդարել երթանիկ :

Արգարդ մեր լրցեալ բարեօք, բռուն հարցաք  
Օդաշնակ սիրոց կաղը ՚ի գեղ գեղ դիմօք լուրժ  
Արել երգել ըշտօրծ մեր հօր բարեխնամ,  
Կեցցէ ՚ի կետն անդրաւ փառօք բարեշուք :  
Օ՞ն արդ արիք համբոյր մատչիլ սուրբ աջոյն  
Կօթձել հանուրց զուրախութիւն բերկրադրար  
Օդառնան ՚ի գահ վեհին մեր չօր սկրայնց :  
Եւ ցնծացէք դուք ով մանկունք Ախովի  
Ըզնցութիւն անդրաւական ՚ի խինդյար  
Կալ ՚ի սպասու խնամոլ վեհին Շարձրելոյ  
Չօնել յաւէ ժ երգու յարգագիր սուրբ սրբիւ .  
Ժառեւ մի երգել թուզէ զհայկազունս ,  
Ռայ անշազքորդ սրբապնդել յասպարէզ  
՚ի սէր, հապառոս ՚ի սրբաթիւն, եւ հոգւով  
Գեռաւցանել զնոսու ՚ի սէր աննըկուն .  
Տոլող նոցա եւ զարութիւն մարմապէս :  
Օ՞ն բարերարդ մեն սստանիս Յակովէան  
Դու, որ յանիղձ քոյդ հանգստեան անձնդիւր  
Խնձրաժեշտ զպարտուց վարդար զիստարուն  
Որ առ մարդիկ, որ առ Վասուած գերագոյն ,  
Ոյր առաջի զընէ ծունքը մարդ անցնիւր  
Զի է պաշտպան որոց ճգնին ՚ի լուսմն ,  
Ենթաստելի պարտուց իւրեանց կենօք չափ  
Զայդ եռանդանն ըզմէհ զոգին սիրաբսւդև  
Օ՞ն արդ փութա զարթուցանել և ՚ի մեղ :  
Հովիւն հսկող յար ունի փայթ ըզհօտէն ,  
Ցուպ ընդ յանութ ՚ի հանդրաւան միջամուխ  
Տքնի մինչ ցոյդ և մինչ ցերեկ տօթակէզ ,  
Օնցուն տրիտուր տոյց վարձատրէ Տէր ինքնին  
Օյաւէժ ըզիառան ովիմպոսին մետուզփեան  
Օանմահութիւն, ընդ հրեշտակաց երգակցէլ ,  
Երդ ըզտրիտուր քոյդ իսկ չանից Վզգասէր  
Կոյ ընդունիլ յանոխա ՚ի ձնիս բարսաթեան  
Որում ոչնչ արժանս առնէ որպէս սէր .  
Երդ դու չովիւդ մեր ոչխարաց, եկ հակել ,  
Թեւ տարածեա որպէս ըզհաւ ՚ի ձագունս  
Որ հաւսքեալ զնոսին ՚ի բոյն բազմախնամ  
Կադէ ՚ի մարտ ընդ հավափաղմն և փրկեալ  
Յակաստանի պահէ ազատ դաւակունս :

Պես այնց ձագուց այծօր և մեք յոյժ տենչամբ  
Կալ ընդ թեւովք հայրականաւ մեք համբունք,  
Ե գրգարան ձեմսրանին Ասղիմայ  
Ո արզիլ ի կիրթ ըստ բարեսէր քոյդ ըղձից,  
Ե նեւ հրմուտ գրոց պրոց բանիբուն  
Ո րով զհամբաւ Ա զին և Տանն Յակովոյ  
Հ ուշոկ հարցուք Ա զգաց ւ'ի լուր ամենից ո

1868 Յունուար 8

Դ Ա. Լոռուսաղէմ

Ի պատմես Տ. Ստեփանէմ

Տիգրանակերպիցի

Եւ. Ժ.առանգաւորաց

Գարեգարանիս :

Ա Ր Ե Ր Ե Խ Ե Ր Ա Խ Ե Ր Ա Կ Ա Ն  
Ի Շ Ո Ր Հ Մ Բ Ե Ր Ե Վ Ց Ե Լ Ո Ւ Թ Ա Խ Ե  
Տ Տ Տ Ե Ս Ա Ե Ց Ս Ա Յ Ո Ւ Թ Ա Յ Ա Ց  
Յ Ո Ւ Թ Ա Յ Ա Ց Ա Յ Ո Ւ Թ Ա Յ Ա Ց

Ամենասպասիւ Արքական Հայր .

Ա ր լեզու կրնայ այսօրուան մեր  
սրտի զգացումը բացատրել . քանզի  
արդարե այն աստիճանն ինդութեամբ  
համակուած է , որ մարդկային խոհուն  
միոյք մը անդամ լիովին նկարագրել  
անկարող կը գտնուի . վասն զի անիկայ  
ամենեւին ուրիշ չափ շունի եւ ոչ  
սահման . բայց միայն այն ոգին որ  
Ճշմարտութեան բոցով վառված է , ո՞ւ  
Ճշմարտութիւն կ'ըսենք և կը զգած  
ուինք . կը հիանամբ անոր վաեմ ան-  
ուան վրայ , բ'նչ հզօր զօրութիւն , որ  
եթէ լոկ երեւակայէ մարդ էակը՝ ան-  
ուատում հրաւանօք կը յափշտակուի .  
իմացական աշխարհի մէջ կը գտնէ ինք-  
զինքը . ուր Ճշմարիս երջանկութեան  
ձաշալը կ'առնու եւ կը զմայի , որուն  
մարդ իւր բարու զօրութեամբ կը ձբդ-  
արի հոգւով և մոռք . հազար թէ մարդ  
հապատակի անոր ազդեցութեան , գոր-  
ծադրէ զանիկայ , անոր արգարու-

թեան և իրաւանց գլուխերակը զրահաւ  
ւորի , այն տուեն թէ և անարդանաց ,  
տուք պատգին , նախսասանաց սրտամնիւ  
նիվալիին հանդիպի , թէեւ անտանելի  
նեղութեանց եւ թշուառութեանց  
մէջ ըլլոց , անցողդողդ և անընկենիլի  
կը մնոյ , նաեւ ամեն խաւարային դը-  
րութեանց ասկ միանգաման ճնշուի .  
նա կ'ըսեմ , Ճշմարտութեան արի եւ  
աննկուն զինու որը միշտյաղթալէ , միշտ  
փառաւորեալ միշտ պատուեալ է :  
Ա յո , միշտաբարձ է նաև և լիովին վար-  
ձասրուած . ոչ եթէ մարդկային խա-  
ծառուլ շրժանց քավլ գանուած բե-  
րանէ մը , այ յահանենական արդար  
պատակադրէն , այլ այն գերազանի էա-  
կէն . որուն փառք է իւր ծառաները  
փոտաւորեալ . Ճշմարտութիւնը կ'ըսեմ  
անջնջելի է . և թէեւ անպ մշտավառ  
կայծը երբեմն մարդկային անիրաւու-  
թեան միխրոյն ասկ կը ծածկուի , բայց  
անշիշանմի է , անմահ է և նու այնշափ  
զօրուոր է , որ մահկանացու էակին  
անունն ալ իվեն հետ կ'անմահայնէ ,  
եթէ իրեն հաւատապիմ հպասակ  
գտնէ :

Ա յո , ահա այն կիրքն է մեր ցնծու-  
թեան ասհմանը , որ ազդային յասաւ